

- ԹԻՒ 57: Ջոն, Արեւ, 1923, ԹԻՒ 76, 77. Ճակատամարտ, ԺԳ, 1923, ԹԻՒ 1319. — Նոր օր, Բ, 1923, ԹԻՒ 34:
- Ջոնի Յովհ. Թուամանեան, Արեւ, Թ, 1923, ԹԻՒ 102—193:
- Ս. Յակոբեան, Յ. Թուամանեան (ընդհանուր ակնարկ) Արեւ, Բ, 1923, 129—133, 215—223, 357—360, 412—416:
- Նազարեան Տ. Յովհաննէս Թուամանեան: Արմէնիա, ԼԸ, 1923, ԹԻՒ 37, 38:
- Ահարոնեան Վ. Յովհ. Թուամանեան, Հայաստանի Չայն, Ա, 1923, ԹԻՒ 37, 47:
- Հ. Շէմս Յ. Թուամանեան, Ճակատամարտ, ԺԳ, 1923, 1339:
- Չոպանեան Յովհաննէս Թուամանեան: Ազադայ, Գ, 1923, ԹԻՒ 19: Գ. Իփէկեան, Արեւ, Թ, 1923, ԹԻՒ 99, 122, 123: — Աբեղեան Արտ.: Հայրենիք, ԻԳ, 1923, ԹԻՒ 3345—3350:
- Մակինցեան Բանաստեղծ Յ. Թուամանեանի մահը: Ժողովուրդի Չայնը, Ե, 1923, ԹԻՒ 13, 71: — Պայքար, Ա, 1923, ԹԻՒ 100: — Գ. Մ., Յ. Թուամանեան, Հայաստան, Ե, 1923, ԹԻՒ 344—5: — Ռէն, Յուսարեր, Թ, 1923, ԹԻՒ 18, 19, 20, 22, 23. — Մխիթարեան Գ., Նոր շարժում, Ա, 1923, էջ 153—156, 173—176, 188—190, 204—207, 223—225, 242—245:
- Մակինցեան Պ. Վահան Տերեանի մահն ու մահերգը: Նորք, ԹԻՒ 1, 1922, էջ 97—102: Ինչպէս է ծագել Թուամանեանի Շարժումի «Ընձենաւոր» թարգմանութեան միտքը Վահան Տերեանի մէջ: Անդ, 114—116: Իսկ թարգմանութիւնը էջ 117—119: — Մառ (Թրգմ. Գալանթար) ԻՄ Ուսանող Վ. Տերեանի յիշատակին («Ընձենաւոր» թարգմանութեան առիթով): Անդ, 120—126:
- Երեմեան Ա. Եղիշէ Չարենց եւ իր բանաստեղծութիւնները: Արեւ, Բ, 1923, էջ 57—61:
- Չարենց Եղիշէ՝ «Երկերի ժողովածու», Ա. 330, Բ. 280: Պետական հրատարակութիւն: Մոսկուա 1922, — Գրեթո, Մակինցեան Պ., Նորք, 1922, ԹԻՒ 1, էջ 287—299:
- Ա. Վաղինակ Երուանդ Մեսիանեան, Գրագէտը հրատարակագիրը եւ հասարակական մարդը (իր նոր հրատարակութեանց առթիւ): Նոր օր, Բ, 1923, ԹԻՒ 24, 30:
- Վահէ Հայկ՝ Գրական Տարին 1922ին (Արագ նշմարներ): Նոր օր, Բ, 1923, ԹԻՒ 1:
- Միսաք Մեծարենց՝ Անտիպ էջեր՝ Մեծարենցէն: Թեոդիկ, ԺԷ, 1923, 78—83:
- Հրանտ Ասատուր. Խաչատուր Միսաքեան Բարիգի մէջ, 1848—1872: Թեոդիկ, ԺԷ, 1923, 108—120:

Հ. Ս. ԿՈՂՍԱՆ

Ա Յ Ի Ե Ի Ա Յ Լ Բ

1. -ժողով մասնիկը Սեբաստիոյ գաւառաւարըստին մէջ: — Գրանիկոնի Ա, էջ 68 «Եւ զկէս պարսպացն ի նիւթծուն աղիւսոյ եւ ի նաւթէ շինէր», հատուածի ընդգծուած բառը որքան ալ մեր մատենագրութեան մէջ մէկ անգամ միայն գործածուած է, կը խորհիմ թէ գոյութիւն ունեցող բառ մըն է, եւ ենթադրութիւններու վրայ հիմնուելով «կասկածաւոր», «անիմաստ»<sup>1</sup> հռչակել անտեղի կը համարիմ եւ մեղանչում մը նախնեաց մատենագրութեան դէմ:

Սեբաստիոյ բարբառին մէջ այդ կազմութեամբ ունինք բաւական թուով բառեր, այսպէս.

Կտործուն = կտորածոյ = կտորներով շինուած (առարկայ), կտորներէ կարուած (զգեստ):

Ոլործուն = ոլորածոյ, լաւ ոլորուած (դերձան):

Հուսծուն = հիւսուածոյ. հիւսեալ, (որմքարով աղիւսով հիւսուած, շարուած). արծաթ կամ ոսկի թելերով հիւսածոյ (զարդեղէն, ապարանջան):

Թափծուն (թափել = ձուլել) = ձուլածոյ:

Շինծուն = շինուածոյ, շինեալ, կերտեալ:

Աւլլծուն-ժողովրծուն = աւլուած, ժողովուած, մաքուր, կոկիկ տուն:

Փործուն = փորուածոյ, պեղեալ:

Պլործուն = պլորածոյ, պլորուած, պարուրեալ:

Գարձեալ սա առածաձեւ սասցուածին մէջ. «Խելք կայ ուսծուն, խելք կայ՝ ըուծուն»:

Ուսծուն՝ ուսածոյ, ուսեալ, արուեստական:

Բուսծուն՝ բուսածոյ, բնածին (խելք, հանճար): Արդ Գրանիկոնի թարգմանչին գրչին տակ եկած սա նիւթծուն բառը ինչու չի նշանակեր՝ նիւթածոյ, նիւթեղինեալ, պատրաստուած (աղիւս):

<sup>1</sup> Հանդ. Ամսօրեայ 1922, էջ 652, «Բառարանական նոր Գիտողութիւններ» Հ. Ա. Վարդանեանի:



Նախնեաց Ռամկորէնի Հետազոտութեամբ զբաղողներու համար նիւթծուէն խիստ հետաքրքրական, հետաքննական կէտ մը կրնայ ըլլալ նոյն առնէ\*:

Կ. ԳԱՐԻԿԵԱՆ

\* Կը հրատարակենք Յարգելի Յօղուածագրին տողերը միայն գաւառաբարձառ - ծոռն մասնիկին համադրութեանը համար: Այն քննաւ պղծերս շունի նիւթծոռն բառին հետ, որ յայտնապէս աղաւաղում մըն է թրծոռն ին (թրծոռն արմատէն): Թրծոռն կը համապատասխանէ Եւսեբեայ յունարէն քնագրին  $\delta\pi\tau\acute{o}s$  = «խորովեալ», քսոին (հմտ. եւ  $\delta\pi\tau\acute{\alpha}\omega$  = թրծում, ծննդ. ԺԱ. 3). ուստի էջ ծաղիս  $\pi\lambda\eta\theta\upsilon\sigma$  = «ի թրծուն աղիւս», որ նոննոսի «Գրիգոր Աստուածաբանի հինգ ծաղից Մեկնութեան» մէջ (էջ 23) կը թարգմանուի «խորովեալ աղիւսով» (եղիւ թարգմանիչներն իրարմէ կը խտորորին նաեւ  $\delta\sigma\phi\alpha\lambda\tau\circ\varsigma$  և  $\lambda\alpha\lambda\theta$  եւ կոպար թարգմանութեամբ): Ուշադրութեան արժանի է որ Եւսեբեայ թարգմանիչը մի եւ նոյն տեղ թրծոռն աղիւսի կը հակադրէ «լոկ ( $\acute{\alpha}\pi\lambda\omicron\upsilon\varsigma$ , յոյն քնագրին այժմ՝  $\alpha\delta\tau\eta\varsigma$  = նոյն) աղիւս», այս ինքն ոչ-թրծուն:

Ուստի միւթծոռն = «նիւթածոյ, նիւթեղինեալ, իմաստով անյարմար է տեղոյն. եւ ինչո՞ւ կասկածիլ է. Վարդանանի շատ յաջող սրբագրութեան վրայ, քանի որ նոյն թարգմանիչն  $\delta\pi\tau\acute{o}s$  նաեւ այլուր թրծոռն կը թարգմանէ:

Յարգելի յօղուածագիրը հարկ կը համարիմ ուշադիր ընել որ այժմեան գաւառաբարձաններու բառագանձ, քերականութիւնը եւ համաձայնութիւնը որչափ ալ աղբիւր են նախնեաց մատենագրութեան եւ հայերէն լեզուի ինչ ինչ երևոյթներու լուծման կամ լուսաբանութեան համար, բայց այս աղբիւրէն մեծ զգուշութեամբ միայն կարելի է օգտուիլ եւ այն հազուադէպ դէպքերու մէջ, երբ մանաւանդ հարցասիրուած առարկան դասական գրականութեան հայի:

Հ. Ն. Ա.

2. «Խաղափ քաղաք», — «Բայց եղբարք վաղվադակի գիշերայն յուզարկեցին զՊաւղոս եւ զԸիղա[Յ] Ի Բերթե[Յ]... Բայց իբրեւ գիտացին... եթէ եւ ի Բերթե[Յ] պատմեցաւ ի Պաւղոսէ բանն Աստուծոյ, Գործք Առաք., ԺԷ, 10, 13: Այս հատուածին մէջ մեր նոտրագրած անունը Եփրեմի մեկնութեան մէջ կը ներկայանայ «Խաղափ» կամ «Խաղափ» շատ հետաքրքրական տարային տակ, «բայց զՊաւղոսեանն փախուցին ի Խաղափ քաղաք... եւ իբրեւ հաւատացին եւ ի Խաղափ... եւ անց զնաց ի Խաղափայն (այսպէս կ'ուղղեմ բնագրին ի Խաղափեան յայտնապէս եղծ ընթերցուածը) Թեսաղոնիկացւոցն» (հրտրկ. Ակիւնեան, էջ 31): Waltonի Polyglottaին մէջ խնդրական այս անուան դիմաց յոյն, լատին, ասորի եւ եթովպերէն բնագրիները հայ Գործք Առաքելոցի նման ունին միաձայնութեամբ «Բերթե» (Βέροια, Beroea, Βεροια), միայն արաբ բնագրին է որ կը շեղի հոս ու կը ներկայանէ

حب العريبي (= Հաղաբ արեւմտեան) ընթերցուածը, որ կը յիշեցնէ Եփրեմի գործածած «Խաղափ» ձեւը: Ինչպէս յայտնի է տեղուկ տարբեր, բայց անունով նոյն երկու «Բերթե» քաղաք կայ, մին Մակեդոնիա՝ Բերթոս լեւան ստորադ Թեսաղոնիկէն ոչ շատ հեռու (տես Schuster, Bibliche Geschichte, II, էջ 552—553), իսկ միւսն Ասորիք՝ Անտիոքի եւ Հերապոլոսյ միջեւ (Plin. 5, 19. Strabo 16, 751): Վերջին «Բերթե» նոյնացուցած են ոմանք այժմեան Հալէպին հետ (Nicoph. Callist. 14, 39. Mannert, VI, 1, 514). այսպէս կարծած է անտարակոյս նաեւ Գործք Առաքելոցի արաբացի թարգմանիչը, այսպէս ունեցած է անկասկած եւ Եփրեմ իր մեկնաբանած բնագրին մէջ, սա կարեւոր տարբերութեամբ սակայն որ վերջիններուն քով մակեդոնական «Բերթե» զարմանալիորէն «Հալէպ» (= Խաղաբ) անուանուած է. ու մակեդոնական Բերթան զանազաներու համար արեւելեան կամ Ասորիքի Հալէպէն, Գործք Առաքելոցի արաբացի թարգմանիչը գործածած է «Հալաբ արեւմտեան», իսկ Եփրեմ «Խաղափ Թեսաղոնիկեցոց»: Հայ բնագրին կրկին անգամ գործածած «Խաղափ» տառադարձութեան հարազատութիւնը կասկածելի է ինծի համար: ուղիղ ձեւը նախապէս եղած պիտի ըլլայ «Խաղափ» ինչպէս կայ արդէն եղծուած «Խաղափեան» ընթերցուածին մէջ, զոր ուղղեցի ի «Խաղափայն»: Հմմտ. եւ Սեբիոս, էջ 32 «Եւ զնացեալ ընդ արեւմտոց զուղիղ ճանապարհ երթեալ մօտին ի քաղաքն որ կոչի Խաղափ. եւ դադարեցին անդ»:

Հ. Ա. ՎԱՐԴԱՆԵԱՆ



ԼԵՍԿՏԱՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԷՆ ԼՐԱԳԻՐՆԵՐՈՒ

ՈՐՈՆՔ ԿԸ ԳՏՆՈՒՒՆ ՄԵԹԵՍՏՐԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆԻ ՄԷՋ Ի ՎԻԵՆԱ

1794—1921

(Շարունակութեամբ)

- ՆՈՐ ԱՍՅՆ. Շարաթաթերթ, Երեւան 1911, թ. 1—9, [663]
- ՆՈՐ ՄԱՄՈՒԼ. Շարաթաթերթ, Երեւան 1913, թ. 1 (60)—30. շարունակութիւն է «Կռան»-ի՝ Պալատ. թ. 20 (78), 22 (80)—34: [664]
- ՆՈՐ ՄԻՏՔ. Ամսաթերթ, Նիւ Եօրք 1916, թ. 1—2, [665]